

ԿՐՕՆԱԿԱՆ

ՅՈՅՍ ՅԱՐՈՒԹԵԱՆ...

Զատիկական զանգին թնդիւնը, որ հատ հատ կ'իջնէ սրտիս լուսութեանը մէջ, ուրախութեան խծրանքը չէ որ կուտայ այս անգամ իմ հոգիին, այլ սփոփանքին կազոյրը, որո՛ւն կարիքն ունի ան այժմ աւելի քան երբեք:

Ու մինչ կ'անդադառնամ այս հոգեվիճակիս, ինձ այնպէս կը թուի թէ բովանդակ ազգին զգացումն է որ կը խօսի այս պահուս իմ մէջս ինձի:

Տրտում ենք ամէնքս ազգովին. դառն է բաժակը զոր ճակատազիրը նորէն մօտեցուց մեզի. բայց քաջութիւնը ունինք չմերժելու զայն, վասնզի ամէնքս ալ, մեր հաւատքին ազդուժովը նոյնիսկ, իրօք և իրաւամբ բաժանորդ ենք քրիստոնէական այս անգին առաքինութեան, որ Յոյսն է Յարութեան:

Ու Զատիկը կուզայ մեզի վիշտի և տառապանքի ճամբէն, գերեզմանական ստուերներուն մէջէն, զօրացնելու համար կարծես մեր մէջ այդ յոյսը, յոյսը յարութեան:

Ի՞նչ պիտի լինէր կեանքը, բայց մեր կեանքը մանաւանդ, առանց այդ յոյսին, այն՝ ինչ որ է խաւարը առանց լոյսին: Վկայ է պատմութիւնը. մեր ազգային գոյութեան այն շրջանները, որոնք մութ են քրիստոնէական զգացման տեսակէտով, ամենէն տխուր և տկար շրջաններն են ազգային բարոյականութեան տեսակէտով:

Ահա՛ և ընթացիկ կեանքի փորձառութիւնը: Մտի՛ր սեմէն ներս այն տուներուն ուր կոտորած և շիջած է հաւատքին կանթեղը, ու պիտի գտնես հոգեկան ցուրտ մեռելութիւն լոկ, հակառակ որ տխուր կենցաղի մը բոլոր հեշտ պայմանները միացած են հոն երջանիկ ընելու համար սիրտը. մինչ զուարթ հոգիներու խաղաղութեամբ և բերկրանքովը լուսաւորուած է խրճիթը, ուր աչքերն ու ձեռքերը առաւօտ և երեկոյ երկինք կ'ուզուելին կարողալու և ընդունելու համար կամքը Անոր, որ տնօրէնն է կեանքին:

Մահէն չեն վախնար անոնք — անհատ կամ համայնք — որ կը հաւատան անմահութեան, որ համոզուած են թէ մարդուն կեանքը այն չէ միայն զոր կ'ապրի ան այս աշխարհի մէջ, որոնք տեսիլքը ունին գերաշխարհիկ կեանքին, այսինքն յոյսը ունին յարութեան:

Յարութեան մտածումը, մտածումը թէ մարդուն կեանքը չի վերջանար գերեզմանով, անմահութեան հաւատքին առաջին լոյսն է՝ սրտին մէջ ծագած:

Ու Զատիկը կուզայ ամրապնդելու համար ամէնուն մէջ այդ հաւատքն ու այդ մտածումը:

Քրիստոս մեռաւ և յարութիւն առաւ մեզի համար՝ ըստ Գրոց, սովորեցընելու համար մեզի թէ որպէսզի կարենանք յարութիւն առնել իրեն պէս, պէտք է զիտնանք և կարենանք մեռնիլ իրեն նման:

Անմահութեան ճամբան կ'անցնի ոչ թէ աստեղայարկ կապոյտին կամ հեշտ կեանքին պերճութեանց, այլ սիրով և զիտակցութեամբ կրուած տառապանքներու և մահուան, վիշտի և արեան մէջէն. բարձր զաղափարներու, սուրբ իտէալներու զոհուող կեանքերն են որ կը դառնան աղբիւր կենդանութեան. ցորենահատը ցորենահասակի վերկենցադումով յարութիւն կ'առնէ այն ատեն մի. այն երբ կ'իյնայ և կը մեռնի ծոցը այն հողին որ զինքը ծնած և սնուցած է. Մարդիկ կ'անմահանան երբ մահու չափ կը նուիրուին իրենց զոյութիւնը պատճառաւորող մեծ զգացումներուն և սկզբունքներուն: Այն հողիներէն են անոնք, որոնք իրենց բովանդակ կեանքին մէջ իրենց առջևէն ունին միշտ, իբրև լոյս ի խաւարի, յարութեան յոյսը:

Այսպէս և ազգերը. ոչ մէկ ազգ թերևս այնքան փարած է այդ յոյսին, յարութեան այդ յոյսին, որքան մենք, ոչ մէկ ժողովուրդ թերևս այնքան հաւատքը ունեցած է իր անմահութեան որքան մենք. ասոր համար է որ աշխարհ իր ամենէն չարահնար դաւանքներով չէ կրցած մահացնել զմեզ:

Իոստովանինք թէ այդ յոյսն ու հաւատքը մեզի փոխանցուած են Աւետարանէն:

Ու Ջատիկը որ միշտ անցած է մեր կեանքին մէջէն, նորոգած է մեր մէջ այդ երկու առաքինութիւնները, այդ հաւատքն ու յոյսը, ամէն տարի աւելի քան աւելի:

Ո՛հ, այս Ջատիկն ալ, ազգին այս սուզին մէջ թող զօրացնէ մեր մէջ յարութեան նոյն այդ յոյսը:

* * *

ԱՂՕԹՔ ՎԱՍՆ շԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Տէր, պահէ՛ Տունը հրաւակեօք, ոյր կառուցիին կազմն ու ծիր
Փողփողեմէջ լոյսիդ շողովը դուն ինքնին գրծեցիր,
Ու կամեցար որ փոքրիկ Հօսրդ՝ զայն ընէ ապաստան
Խախտած կեանքին իր եւ հոգւոյն՝ իբրեւ Տապան փրկութեան:
Փութա՛, հասի՛ր, այցելութեան ժամ է արդ, Տէր ապաւե՛ն,
Տե՛ս վիսն ու մահ, աղէտն ու չարն ի՞նչպէս իր դէմ կը դաւեն:

Փրբած՝ ժայռէն ան իր հիմքին, զերդ հողմակոծ նաւ մը մութ՝
Մերք լոյծ լեռանց բարձրերը, մերք դէպի անդունդ խորամուտ,
Ցասկոտ ու խօլ կոհակներուն մէջ կը ծեծուի սարուբեր,
Մինչ հրգօրները ափումէն զայն կը դիտեն անսարբեր:
Կարկառէ՛ աջրդ, Տէր, փրկէ՛ զայն խութերէ, հէ՛ներէ,
Թ՛ո՛ղ խաչանիւ խարխախիդ տեսը իր մէջ Յոյսըդ հրահե՛լ: